

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

### «Գրիգոր Նարեկացի Շարականագի՞՞ր»

գրեց՝ Գրիգոր Փիտէճեան

Ուղիղ տարի մը առաջ Մայր Աթոռ Ս. էջմիածնի տպարաննէն լոր տեսաւ «Գրիգոր Նարեկացի Շարականագի՞՞ր» խորագրով 100 էջոց գրքոյկ մը, հեղինակութեամբ Գրիգոր Փիտէճեանի, Հրատարակչութեամբ «Հայաստանում Քրիստոնէութեան Պետական Կրօն Հռչակման 1700-ամեակի Գրասենեական» ինձի վիճակուեցաւ ճամրորդական պայտուսէով իի բազմաթիւ օրինակներ բերել ու յանձնել հեղինակին, որ Ճրիօրէն կը բաշխէ զանոնք երաժշշտագէտ բարեկամներու, Հաստատութեանց և այլ հետաքրքրուող անձերու։

Իր «Երկու խօսք»ին մէջ հեղինակը կը յայտնէ իր աշխատանքին նպատակն ու դրզապատճառը՝ ըսերով «Նկատերով որ 2001 թուականին ամրող հայ աշխարհը կը տօնախմբէ Հայաստանեայց Եկեղեցոյ Հաստատման և Քրիստոնէութեան պաշտօնագէս պետական կրօն Հռչակման 1700 ամեակը, ու այս պատմական թուականին կը զուգադիպի մեծ աղօթագիր և խորիմաստ բանաստեղծ-երաժիշտ Ս. Գրիգոր Նարեկացիի ծննդեան 1050 ամեակը, այսին երաժշտագիտավերլուծական աշխատանքով, քննութեան առարկայ դարձներով։ Գր. Նարեկացիի Յարութեան «Սայլն այն իջանէր» տաղը և «Փառք Քրիստոսի ամենագօր Յարութեանն» Յարութեան Տէր Յերկնից շարականը, պիտի փորձեմ տեսներով թէ։ Գր. Նարեկացի տաղասաց և գանձասաց ըլլայէ բացի, որոնցմով ծանօթէ մեզի որպէս բանաստեղծ-երաժիշտի, արգեօ՞ք շարականագիր ալ է եղած։

«Այս յայտնագործումին ձգտող աշխատանքով, իրեւ հայ երաժտագէտի, Համեստարար կու գամ դոյզն մասնակցութիւնս բերելով Հայց. Եկեղեցոյ Հիմնադրութեան 1700 ամեակի

պանծալի տօնախմբութեան, ինչպէս նաև երախտագիտութեան պարտքս կատարելու Հայց. Եկեղեցոյ երաժշտութեան, երգարուեստի պատմութեան մէջ նոր զարագլուխ բացող սուրբ և խոնարհ վանականին Գրիգոր Նարեկացիի յիշատակին»։

Երկասիրութեան հեղինակը՝ Գրիգոր Փիտէճեան, ինք ևս Համեստ բնաւորութեամբ ու լայնածաւալ երաժշտական գիտութեամբ ճանչցուած նախկին խոնարհ վանական մը, յաջողած է իր առաջադրութիւնը իրադրել և Հաստատել թէ արդարեւ մեր դասական աղօթասաց սուրբը, է՛ր նաև երաժշտական շնորհով օժտուած շարականագիր մի վարդապետ։

Հեռու մնալով հեղինակին մասնագիտական վերլուծականը վերլուծումի ենթարկելու փորձէն, զոր կը թողում երաժշտական հմտութիւն ունեցող անձի մը նախաձեռնութեան, կը բաւականանամ նետերով Հպանցիկ ակնարկ մը սոյն երկասիրութեան արժէքին և հեղինակին արժանիքին վրայ, որպէսզի Հաստորիկի ծնունդը չմնայ անծանօթ հետաքրքիր ու ընթերցաւէր հայ Հաստարակութեան։

Գրիգոր Նարեկացիի մասին եղած ուշ աշխատասիրութիւն ունի մասնաւոր Հրապոյր և Հետաքրքրութիւն բոլոր անոնց Համար, որոնք կ'առինքնուին սուրբին «Մատեան Ողբերգութեան» աղօթամատեանով, որ Հանդիսացաւ իր վերջին գործը, որմէ քիչ ժամանակ վերջ, 1011-ին, վաթուուն տարեկան Հասակին վախճանեցաւ, ետին թողուվ Աստուածաշոնչի մերձաւորութիւն վայելող «Նարեկ»ը. Փիտէճեան կը յիշեցնէ ընթերցողին որ խնդրոյ առարկայ տաղի ու շարականի յարակցութեան Հարցով ուսումնասիրութիւն

կատարած է Մանուկ Արեղեան, որ սակայն նկատի առած է շարականին մէկ բաղադրիչ տարրը միայն, քանազ-աեղծութիւնը ու յանգան եղրակա-ցոթեան, առանց քննարկելու տաղին ու շարականին երկրորդ տարրը՝ երաժշտութիւնը: Այդ մէկը ինք կը նախաձեռնէ ընելու: Խսկ նիկողոս Թահմիղեան, խորիմաստ երաժշտա-գէտ-քանասէրը, իր մեծածաւալ աշխատանքին («Գրիգոր Նարեկացին և Հայ Երաժշտութիւնը ւ - xv դդ.») մէջ արդէն իսկ կը հաստատէ թէ « ամենայն Հաւանականութեամբ երա՝ (Նարեկացիի) գենեւս նորահաւ գրիշին պատկանող միակ շարականը» է:

Հետաքրքրական տեղեկութիւննե-րով լի է այս փոքրիկ Հաստորը: Այսպէս, բացատրելով՝ «բարդումնային ոճ» ըսուածը, Փիտէճեան կը գրէ: «Տեսնը-ւած է, որ երբ մարդիկ տակաւին գրական լեզուին չեն ծանօթացած իրենց մտքերը կ'արտայայտն՝ տա-ւելաբար, բարդումնային կերպով, այսինքն, նախադասութիւնները պար-զապէս «եւ» շաղկապով իրարու վրայ աւելցնելով, բարդելով»:

«Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն» շարականի քննարկման առնդութեամբ Հեղինակը կու տայ սահմանումը շարական բառին՝ ըսելով թէ «շարականը յատուկ ոճով մշակուած երգատեսակ է: Շարականը ունի յստակ կերպով ձեւաւորուած, տիպականացած, ճշգութեամբ հաս-տատուած և կայունացած մեղեղիական սկզբնաձեւեր, բանաձեւեր, յանգաձեւեր, որոնք կը կազմեն անոր հիմնական կառուցղական նիւթը»:

Ուրիշ Հետաքրքրական ծանօթու-թիւն մը շարականներու «կանոն»ի դրութեան մասին: Կը գրէ Փիտէճեան՝ «Եկեղեցիներու մէջ կարգ ու կանոն պահելու համար և ժամերգութեանց ընթացքին խառնաշփոթութիւն չատեղ-ծելու մտահոգութեամբ, ուժերորդ դարուն, Ստեփանոս Սինեցի կարգ ու

կանոնի մտցուց շարականները հաս-տատելով «կանոն»ի գրութիւնը: Այլ խօսքով, շարականները, որոնք ազատ ընտրութեամբ կ'երգուէին ժամերգու-թեանց ընթացքին, իրենց բովանդա-կութեան համաձայն բաժնեց հում-բրու և մասերու ու հետեւան կերպով կազմեց Կանոն: 1- Օրհնութիւն, 2- Հարց, 3- Գործք, 4- Մեծացուցէ, 5- Ողորմեա, 6- Տէր յերկնից, 7- Ճաշու, 8- Մանկունք, 9- Համբարձիս»:

Անդրադառնալով գրի բուն նիւթին, Հեղինակը խոցամիտ ու մանրակրկիտ քննարկումէ ետք կը յարտարարէ «Երաժշտական գետնի վրայ կատարած այս քննական վերլու-ծումին որպէս եղրայանգում, կու գամ ըսելու, որ «Փառք Քրիստոսի ամենազօր յարութեանն» Յարութեան Տէր Յերկնից շարականը պէտք է ընդունի որպէս 10րդ դարու Գրիգոր Նարեկացիի գրչին պատկանող գործ, և եղրափակիչ խմբերգը Յարութեան «Սայլն այն իջանէր» տաղին, որ մեզի հասած է՝ անկախ տաղէն՝ իրրեւ ԴԿ. Յարութեան Տէր Յերկնից շարական:

Գրիգոր Փիտէճեան փոքր տարիքէն ունեցած է բուռն Հետաքրքրութիւն հանդէպ երաժշտութեան, սկսեալ իր երաժշտասէր ընտանիքէն: Իր պատա-նութեան՝ մաս կազմած է Կարպիս Ավրիկեանի «Յառաջդիմաէր» երգչա-խումբին: Անթիվիսի գպրեվանքին մէջ եղած է զասապետ ու զպրապետ, երաժշտութեան դասընթացքի ուսուցիչ ունենալով ականաւոր երաժիշտ Համբարձում Քէրպէճեան: Դպրեվանքի շրջանը աւարտելէ յետոյ յաճախած է Պէյրութի Պետական Երաժշտանոցը, ուր Հետեւած է երաժշտական տեսու-թեան, յօրինումի և դաշնակի զասընթացքներու և միաժամանակ զասաւանդած է եկեղեցական երաժշ-տութիւն և երոպական Ճայնագրու-թեան ընթերցում և երաժշտութեան տեսութիւն: Նիւ Եորքի մէջ յաճախած է Մաննէս երաժշտանոցը, ուրիէ վկայ-

ւած է որպէս ղեկավար՝ Պատարա տիրի տիրապոսով: Ապա Հանթը Գոլէմի մէջ խորացնելով իր երաժշտական ուսումը ստացած է Մագիստրոսի տիտղոս, մասնագիտանալով տոհմային երաժշտութեան մարզին մէջ:

Տարիներով նա դասաւանդած է Նիւ Եորքի Պետական Վարժարանէն ներս որպէս վկայեալ երաժշտութեան ուսուցիչ: Տարի մը վարած է երգչախոսմբի փոխ ղեկավարի պաշտօնը Մանէս երաժշտանոցին մէջ:

Նիւ Եորքի մէջ հրմած է ու տարիներով ղեկավարած «Գուսան» երկսեռ երգչախոսմբը և նաև ղեկավարած Նիւ Եորքի Մ. Վարդան Մայր Տաճարի երգչախոսմբը:

1969-ին, որպէս սիբիրքահայ երաժշտ, Հայաստանի Արտասահմանի Հետ Մշակութային նապի Կոմիտէի կողմէ Հրաւիրուած է Հայրենիք մասնակցելու Համար Կոմիտաս վարդապետի ծննդեան Հարիւրամեակի տօնակատարութեանց:

Վերջին տարիներուն, Գրիգոր Փիտէմբան շարք մը երաժշտական գործեր յօրինած է Հայրենասիրական, յեղափոխական և սրբազան երաժշտութեան

բոնյթներով: Հրատարակած է ծաւալուն գործ մը «Հայ Յեղափոխական Երգերուն Տեղը Հայ Երաժշտութեան Պատմութեան Մէջ» խորագրով:

Ան ղեկավար ըլլալէ զատ է նաև յօրինող, մշակող, դաշնաւորող, երաժշտագէտ և վերլուծող: Փիտէմբան Հեղինակաւոր կերպով կը մօտենայ Հայ երաժշտութեան, որուն սակաւաթիւ ու որակաւոր ուսումնասիրողներն մին կը Հանդիսանայ: Իր ցանկութիւնն ու կոչը եղած է, որ մեր վանքերուն մէջ երաժշտական տաղանդ կամ խառնըւածք ունեցող սաներ ու վանականներ քաջակերուին պատրաստուելու երաժշտագիտութեան մարզին մէջ, իրենց գրարարի գիտութեան, ազգային զօրեղ գիտակցութեան և Հոգեւոր արժէքներու գնահատանքին առընթեր թրծուելով որպէս Հարազատ Հայ Հոգեւոր երգերու ուսումնասիրողներ:

Իր ներկայ փոքրիկ Հատորով Գրիգոր Փիտէմբան Հայ Հոգեւոր երաժշտութեան անդաստանէն ներական մը ևս փորած կ'ըլլայ, այդու իսկ նպաստելով անոր ուսումնացման:

ԳԱՐԵԳԻՆ Ա. ՔՃՆՅ. ԳԱՍՊԱՐԵԱՆ